

\* \* \*

Ըստ առաջարկութեան Կառավարչին Շամախույ Թաղէոս Եպիսկոպոսի և Հաստատութեան Ս. Սինօդի նշանակեցան Շամախույ Կոնսուտորեայի նախանդամ՝ բարեշ. Համազասպ վարդապետը, անդամք՝ բարեկ. Սարդիս քչ. Փիրվերտեանց և Գրիգոր քչ. Յովակիե քչ. Յովակիե քչ. և Առնադպիր—Պ. Արքահամն Շահվերտեանց:

\* \* \*

Շամախույ Հայ Հասարակութեան օրինաւոր ընտրութեամբ կարգեցան տեղւոյն թեմ. ուսումնարանի հոգաբարձուք Յակոր բէկ Նիկիտեանց, Հայրապետ բէկ Մարգանեանց և Պ. Գէորգ տէր Յովհաննիսեանց և նոցա փոխանորդք—Աղասի բէկ Ամիրիսանեանց, Յովակի բէկ Սերգէյեանց և Գարբիկլ բէկ Թումանեանց:

Յուսալի է թէ Յարգելի Պարոնայք իւրեանց անձանձիր և արդիւնաւոր գործունեութեամբը կվերականգնեն և գէպի յառաջ կմղեն իւրեանց հոգաբարձութեանը յանձնուած թեմ. Ուսումնարանի նիւթական և ուսումնական դրութիւնը:

\* \* \*

Ըստ կարգադրութեան Ս. Սինօդի ներկայ 1883 թուականում. Յունիվարի 1ից Ս. Էջմիածնի Մայր տաճարի երեցփոխանական պաշտօնը յանձնուեցաւ Վաղարշապատցի Պ. Յակովրայ Աղազատեանց:

Ի նկատի ունելով յիշեալ Պարոնի և նորա յարգելի հօր նոյն պաշտօնի մէջ ցոյց առւած հաւատարմութիւնն ու արդիւնաւորութիւնը, յուսալի է թէ այսուհետեւ ևս կարգաբացնէ Ս. Ատենակալաց յոյսը իւր հաւատարիմ և արդիւնաւոր պաշտօնավարութեամբը:

\* \* \*

Ըստ տնօրէնութեան Ս. Սինօդի ի տեղի հանգուցեալ նազարէթի Մովսիսեան՝ Թալինու կեդրոնատեղւոյ գործակալ նշանակուեցաւ Թալինու Խաչատրու Քահանայն տէր Թագէոսսեան:

### ՅՈՐԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՍԻՆՈԴԻ,

Ի 6 դեկտ. 1882 ամի. Արագիսու ըստ զօրութիւն 42 յօդ. ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԱԱՐԴԱԳՐՈՒԹԻԱՆ յաղագս վարչութեան գործոց Եկեղեցւոյ Հայոց ի Ուսուաստան պահանջի ի գէպս բացակայութեան կամ հիւանդութեան վեհափառ նաթուղիկոսի ամենայն Հայոց գաեղի նորա ունիլ երիշագունին յԱնդամոց Սինօդի, վասն որոյ ի պատճառս մահուան Վեհափառ նաթուղիկոսի սունայն Հայոց Տեառն Գէորգայ Դ. ի 6 ամսոյն՝ կարեւոր վարկաւ Սինօդո նշանակիլ Տեղակալ հանդուցիալ Ատենապետի զերիցադոյն յԱնդամոց Ս. Սինօդի ՊՄկրտիչ Արքապիսկոպոսն Յարամեանց, զի զպարտաւորութիւն իւր ըստ այսմ ներկայ պաշտաման վարիցէ համաժայն վերոյդեալ օրինաց. իսկ զործս սեպհականս յատկապէս իրաւանց նաթուղիկոսի Թողու ի Սինօդիս անկատար մինչեւ ցընտրութիւն իւ ցհաստապութիւն նորոյ Կառուղիկոսի:

Ի 47 Դեկտ. 1882 ամի. Արագիսու Թէպէտ Անդամ Սինօդիս գեր. Յովակիմ Եպիսկոպոսն Տէր Գրիգորեանց համաժայն ինպահանաց իւրօց յանուն հանդուցեալ

Վեհ Հայրապետի ճրաժամարեալ յանդամակցութենէ Սինօղիս՝ կարգեալ է ի պաշտօն վանաճարութեան կարմիր վանուց, որ ի Հ. Շախիջեւան, սակայն մինչ ցարոց չէ հետեւեալ ՔԱՐՉԱՐԱԳՈՅՆ ծրաման վասն արծակման նորին յանդամակցութենէ Ոինօղիս և այժմ ի պատճառս մահուան կաթուղիկոսի եւ պակասութեան թուոց Անդամոց Սորին կարեւոր զատի ներկայութիւն նորա յԱղտենական խորհրդակցութիւնն ի կարեւոր վճռանատութիւնս պաշտօնական թղթոց, վասն որոյ ճրաժամարեալ առանձին ճրամանադրութեամբ պատուիրել յիշեալ Գեր. Յովակիրմ Եպիսկոպոսի վոթալ զամենայն վանաճայրական գործս իւր. զնաշիւս, մատեանս, զարդա, զանօթեղինս, կան կարասիս եւ զշարժական եւ զանշարժ կայս իւ զդոյս Կարմիր վանուց օրինանոր ցուցակաւ ժամանակաւորապէս յանձնել ի պահպանութիւն միաբանի Երնջակայ վանուց՝ Յոտեփաննոս վարդապետի եւ փոթով զալ եւ ներկայակալ ի Սինօղս ի վարուժն անդամակցական պաշտաման իւրոց:

Կ 20 Գեկոտ. 1882 ամի. Յետ մահուան Վեհ Հայրապետի Աղջիս Տեառն Գէորգայ Գ. ի ցուցակագրեն զկայս եւ զգոյս հորին օծութեան՝ Տեարք Անդամք Ա. Սինօղիս անկան ի կամկածան ի մասին ամրազութեան ստացուածոց հորին Վեհափառութեան յընթաց վիշտասամամսայ կաթուղիկոսաթեան նորա. ուսաի եւ որոշեցին առ այժմ տնային իւն եղանակու եւ առանձին ճրամանադրութեամբ կարգել զՅանձնաժողով բաղկացեալ ի Ֆետեւեալ անձանց, որք Են Անդամ Ար նօղի Երեմիա Եպիսկոպոս Գալուտեանց, Արքատակէս Եպիսկոպոս Անդրակեանց, Ափրեդ վարդապետ, Գրիգորիս վարդապետ, Էժիշկ Եփրեմ Տէր Գասպարիանց եւ ալ. Սեղրակ Մանդինեանց, որոց եւ յանձնել անձի զնետումութիւն ի կիր արկան ներկ զամենայն հնարս եւ զմիջոցս առ ի որոնել, հետախուզել եւ յերեւան հաւել ուր ուրէք ճարկաւոր զատեցին՝ զկորուսիալ եւ զդակուցեալ իրս որպէս ի կայից հանդուցեալ Հայրապետի, նոյնպէս եւ վանուց Ս. Խօմիածնի եւ ի ճարկաւոր զկայս զիմել, եթէ ճարկն պահանջեսցէ, յօժանդակաւթիւն եւ ի դործակցութիւն նաեւ պատշաճական բաղարական իշխանութեան եւ զնետեւանաց զոգառնութեանց իւրիանց հետզնեաէ յաշանեցեն մանդամասնօրէն ի Սինօղիս առ ի տալ զործոյն զօրինական ընթացս:

Կ 20 Գեկոտ. 1882 ամի. Օրովնեաւ վանանոյրն Կափավիայի վանուց Գարաշամբու Խգնատիս վարդապետն հակառակ պաշտաման իւրոց եւ առանց զիսութեան Բարքրազոյն Հոգ. Խշանութեան ինքնազուի շրջի ի գիւղօքայս Ռուսատանի, եւ վանս թողու միանդամայն անխնամ եւ զրկի հառարակութիւն տեսլոյն ի հողեւոր միսիթարութենէ, վասն որոյ ճրամայեցաւ արծակել զնա ի վանաճայրութենէ, հափալկայի վանուց՝ առաքել ի վանս Սեւանայ ի միարանակցութիւն, աւ ի անդի նորա կարգել զՅանձնական վարդապետն Աշտարակցի:

Կ 24 Գեկոտ. 1882 ամի. Ըստ բարինաճ կամաց Տեարք Առենակալաց Ա. Սինօղի ճրամայեցաւ միացուցանել զինարոնատեղիս Վաղարշապատայ, Զէյլայ, Աղջալայ եւ Արմաւիրայ արծակելով զործակալս եւ զգանձապահն նոցին եւ ի տեղի նոցա նշանակել Գործակալ զրարեշ. Մամբրէ վարդապետն ճրամանադրելով նմա վարել զ յանձնեան ինքնան պաշտօն ամենայն հաւատարմութեամբ եւ արդինաւորութեամբ եւ զամենայն գոյանապի արդիւնս հետզնեաէ առաջի առնել ի Ս. Սինօղս:

Ի 22 Գեկտ. 1882 ամի. Որովհետեւ Կորիսեցի գպիք Աղաջանն աէք Գալթեանը ըստ պաշտօնական վկայաբանութեան տանուտեառն տեղույն գտեալ է ի քրէական յանցաւորութեան ի դործս վիրաւորման Հայրապետ քահանապի՛ նսպատակաւ սպանութեան, վասն որոյ հրամայեցաւ Հռդ. Կառավարութեան Տաթեւու զիերօյիշեալ Աղաջան գպիքն արտաքիլ խսպատ ի հոգեւոր Տեսչութեանէ եւ չմանաչել զնա հոգեւորական, այլ իբրեւ սուկ աշխարհական դասել տալ ընդ ճարկատուս ընդ մեռն պատշաճաւորն քաղաքական Տեսչութեան:

Ի 12 Յունվարի 1885 ամի. Ա. Մինօցս առեալ ի նկատողութիւն որպէս զմեղայական ազերապիք Յովնաննու Թիմուրապեանց Տփիմիսեցւոյ, նոյնպէս եւ զինդրապիք Ճողովրդականաց եւ ժամաւորաց Կաթուղիկէ. Մորք Աստուածածին եկեղեցւոյ Տփիմիսայ, հրամայեաց առ այժմ իբրեւ փորձ առաքիլ զնա յապաշխարութիւն ի վանս Սեւանայ Անսապատի անորոշ ժամանակաւ ի շարս ունինդիք միաբանից նորին, որպէս զի կացեալ նորա անդ պարկեցաւ եւ առաքինի վարուք իւ քրիստոնէավայել աստուածապաշտութեամբ՝ պապշխարեսցէ զյանցանս իւր աղօթիւր եւ պահօք եւ ապա հասաւատուն վկայութեամբ վանահօրն արժանի լինիցի ուշագրութեան եւ ներօգամութեան Հոգեւոր Եշիանութեան:

Ի 17 Յունվարի 1885 ամի. Որովհետեւ Փոխանորդ վիճակին Ախալցխոյ Գեր. Գոհիգոր Արքապիկոպոսն Սաղինեանց ի վերաստուգին զգործս քննութեան, որ վասն Վարդան քահանապի Մովսիսեան Փորք Խանչալի զեղջ՝ զամենայն բոլոք զնամանէ ցուցեալ է անսառոյդ եւ կրտպատութիւն բարութեալ ի վերայ նորա յեղարց Այլագեանց, վասն որոյ հրամայեցաւ դադարեցացանել զդորձն զայն ի Ախնօդի:

Ի 4ն Փետրվարի 1885 ամի. Որովհետեւ «Կտակածեւ» անուանեալ զիրն, երեւանի մահուան հանգուցեալ Կաթուղիկոսի Գէորգայ ի ցուցակագրեն զդոյս Վեհարանի, թէ ըստ Խմանափն, թէ ըստ Թօվանդակութեան թէ ըստ Ժեւոյն եւ թէ նորանար ինչ նշանակութեան բառին «Կտակածեւ» չէ բնաւ համաժայն ոչ եկեղեցական կանոնաց, ոչ քաղաքական օրինաց յօդ. 1010 իւ ոչ իսկ ընդհանրական կարգաց, որք սահմանեալք են յառկապէս վասն եղանակի եւ կարգի Կտակաւանդութեանց առհասարակ եւ յորս պարտին լինել վիստորապէս արժանագրեալք մի առ մի ամենասեսակ կարւածք, գոյք, կարասիք եւն նոյնպէս եւ անուն խոստովանահօք եւ վկայց հանդերձ այլեւայլ մանրամասն պարագայիւր, սակայն եւ ոչ մի օրինական պայմանացս աստի երեւի ի միջի յիշատակեան կտակածեւ Թղթոյն. Ուստի եւ Ախնօց չկարէ հանաչել զայն իբրեւ կտակ վաւերական, իսկ որ ինչ վերաբերի առ այն՝ զի Վահրամ Եպիսկոպոս Թօվագրեալ է ինքեան գրել ի յայտարարութեան իւրում առ Ատեանս իբր թէ «անարգեալ է եւ բանտարկեալ», Ախնօց զտանէ նախ՝ զի նա ոչ թէ չէ անարգեալ եւ բանտարկեալ բնաւ, այլ ընդհակառակին վայելէ զիսպի ազատութիւն եւ զամենայն բարիս եւ զշնորհս մեծաւեծս պատույ եւ մեծարանաց համահաւասար ընդ պատուաւորապոյն Անդամոց ուխտի միաբանւթեան Աթոռոյս եւ առաւել քան զոր վայեն էք. Ուստի վասն սոյնայիս զրաբառական բանից նորա յայս առաջին անգամ ազգել նմա, զի մի ներեսցէ ինքեան արատաւորեն ի տարապարտուց զվարկ միաբանութեան Ա. Էջմիածնի. որ անվայել է կոչման իւրում: